

մութեան պաշտօնէից զլուխ կենալով՝ 600,000 բաժնետոմսի փոխառութիւն մ'ըրաւ, ամէն մէկ բաժնետոմսը 500 ֆրանքով. և այս վեց հարիւր միլիոն գումարէն 300 լ. արդէն նախապատրաստական ծախուց համար գործածուեցան, և գրեթէ հարիւր միլիոնն ալ ծախուեցան երկաթուղույն ստացման և կարգի դնելու համար. ուստի հաւանականաբար հարկ պիտի ըլլայ նոր փոխառութեան մ'ալ դիմել գումապիայի կառավարութիւնն պարանոցին բացման համար եղած դաշնագրին զօրութեամբ՝ ստիպուեցաւ ընկերութեան 500,000 արտավար անմշակ հող տալու, մէջի եղած հանքերով վը մէկտեղ՝ զործոյս կատարմանը օգ-

նելու համար. Անցեալ տարի յունուտը ին մէջ ընկերութիւնը կառավարութեան աւելի գաշանց ներքին զօրութեանը նայելով՝ քան թէ նիւթական խօսքին, որոշեց որ ընկերութիւնն 150,000 արտավար առնելու իրաւունք ունէր, իրու հաւասարազօր ի բաւական գործոյն երրորդ մասին կատարմանը:

Այս ովկիանեան նոր լրանցից համար փորուելիք հողը մերձաւորագոյն հաշուով մը գրեթէ 100 միլիոն խորանարդ մեդրէ, և ընկերութեան նախահաշչի որոշած գումարն՝ մէկ միլիար և 70 միլիոն ֆրանք:

Կը շարունակուի:

### ԺԱՆ ՏԻԷՅԼԱՖՈՒԱ ՏԻԿՆՈԶ

## ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ Ի ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

(Տես էջ 83, 168)

Դ

Այցելորիւն առ հիւպատու. — Տաճի հիւպատի մը վկան. — Էկապոյտ մզկիրն. — Բներդրէ. — Այսկենան քասաքաց շարունակ տերափոխորիւնն. — Մասնարամք. — Դապիճու Առշադյունիք մաճը. — Մողայք. — Ղազամ խան մզկիրն այցելորիւնն. — Դապիճու կուսակային այցելորիւնն. — Անոր երիւարն ու դամբճն. — Հայոց արքեպիսկոպոսին այցելորիւնն. — Լըմիսաճէր փանքն. — Թանկազին ըսպաց ու ձևագիրք:

16 Ապրիլ. — Այսօր աակաւաթիւն էւրոպացւոց այց ելանք՝ որոնք Դապիճու կենալու բռնադասուած են իրենց ծախող բաղդէն: Եթէ ՚ի Պարսկաստան՝ Ամերիկոյ պէս գէր մարդկանց ցուցահանդէս լինէր, ապահովապէս տաճիկ

հիւպատու քուէից միաբան ընտրութեամբ՝ նախապատիւ նշանը պիտի ստանար:

Այս հիւպատու՝ խղճալի գէպքէ մը հանգիպեցաւ անցեալ տարի: Ուզերէ է կոստանդնուպոլիսի երթալ Տրապիզոնի ճամբրով, որ կովկասու ճամբէն շատ աւելի զիւրագնալի է ձմեռ ժամանակ: Իւր մտերիմն ունայն տեղ շանացեր էին զիւքն այսպիսի խորհրդէ մը ետ կեցընել, միանգամայն ալ քիւրտիստանէն անցնելու վախու երկիւղ ցուցեր էին իրեն: Քայց որ և իցէ երկիւղ չկրցաւ ազգեցութիւնն ընել հիւպատին արի սրտին վրայ, ու ճամբայ ելաւ արքունեաց համար պատրաստուած փառաւոր ծիսց վրայ հեծած՝ քառասուն ծառաներով մէկտեղ: Քայց հազիւ թէ

փոքրիկ կարտաւանս Պարսից սահմանն անցեր էր, և ահա տասուերիու աւազակը վրանին յարձակեցան. ինչ և իցէ ընդդիմութիւն ՚ի գերեւ ելաւ, քիւրտերն ձի ու բեռն, զէնք և հանդերձք յափշտակեցին. առին :

Ծուսից և Անդիլոյ հիւպատից ևս ոյց ելանք : Վերջնոյս կին՝ մեծարանելզվ կը պատմէր ինծի Դավիթու զըւարձութիւնն հերոպացի կնոջ մը համար : Հայոց նեղ թազին մէջ բանտուած՝ չէր կրնար Միւսիւլմանաց քաղաքին դրանց առջեն բաց երեսօք անցնիլ, առանց հետաքրքիր բազմութիւն մը չորս կոզմին ժողովելու, որ անյադարար կը ՚նային անքող կնոջ երեսը : Մի միայն հնարքն առանց առոնուելու և ազատարար շրջելու համար՝ տաճիկ հագուստ զգնուլն է, որ խիստ խորշելի է քրիստոնէի մը համար :

47 Ապրիլ. — Քաղաքս հնութեան քիչ յիշատակարաններ ունի, բայց եղածներն խիստ նշանաւոր են: Կարեւրագոյնն տարակցոյս չկայ՝ կապոյտ մրգկիթն է, որ հնգետասաններորդ գարու շէնք մ'է, Անար ոյիսարաց հարստութեան ցիհան-շահ՝ Մողոլ սուլդանին ատենը շինուած: Կ'արժէ այս գեղեցիկ շէնքս տեսնելու, ոչ միայն իր ընդհանուր յատկութեանց և զիսաւոր ճակատին վսեմ մեծութեանն համար, այլ նաև ձևոց վայելչութեան, յախճապակեայ սքանչելի միւսիոնից գեղեցիկ գունոցն համար: Գիքաղդարար ՚ի սասանութենէ խախտեալ զմբէթն՝ կործանելու ատեն՝ փեռեկեալ որմունքըն ալ վար ձգեր է, ու աւերակաց կոյտով լցուցած է գաւթաց յատակները: Բնակիշըն անխղճարար հոս եկած՝ առած են իրենց տանց շինութեան համար պէտք եղած քարինքն: Մէկու մտքէ չէ անցած այս խմդժութեան գործը խափանելու, վասն զի մզկիթն սիրնենի հաւատաւորներէն կանգնուած լինելով շիդ Պարսիկըն ուրախութեամբ դիտեր են ատելի հերձուածոյն չէնքին լմնալը: Այս երկու տաճիկ աղանդոց ատելութիւնն փո-

խադարձ է արդէն. « Աւելի արդիւնաւոր է շիդ Պարսիկ մը՝ քան թէ եօթանսուն քրիստոնեայ սպաննեկ », կը սեն իրենց կողմանէ ալ տաճիկ իւշեմայք :

Մզկիթն կամարակապ մեծ գաւիթի մունեցած պիսի լինի՝ լուացման աւազանաւն հանդերձ՝ ՚ի միջավայրին, որ այսօրտան օրս խանգարեալ աւերեալ է. հին գաւթաց տեղն տուներ և կարաւանաց ուղի մը լինուած է, որ աստիճանաց քովին կ'անցնի և ՚ի գըլխաւոր գուռն կը տանի: Տափարակ տեղույս վրայ մեծ աղեղ մը կ'ամբառնոյ՝ կապոյտ յախճապակեայ լսյնանիստ սեան մը վրայ յեցած, որ պարուած է, ու բոլոր երկայնութեամբն կը գալարի մինչեւ կամարին անկիւնն:

Կամարակապ սրահին ներքսակիողմն յախճապակեայ բանուած հիանալի միւսինով զարդարուած է, որք այնպիսի ճշգութեամբ իրարու ազուցուած են՝ որ ամբողջութիւն մը կը կարծուի: Իրենց ազնիւ ճաշակով նկարըն, գալարուն՝ պատկածե ծաղկունք կը ներկայացընեն, բոլորովին տարմեր Սելճուղեանց և Մողոլ արտեսաի բնագրում երկրաչափական հիւսուածքէն: Վերջապէս կատարեալ համաձայնութիւն կոյց առարկույցից բացագոյն կապոյտ, ժուխս կանաչ, սպիտակ, անկենդան տերեսոց դեղնագոյն, և սեաւ գունոցն՝ ու ենթակային թխադոյն կապոյտ երանդոց մէջ, որ թէպէտ միակերպութիւնը կը կոտրէ, բայց ընդհանուր պայծառ գոյնը չի աւրեր, որոյ համար կապոյտ մզկիր ըսուած է:

Կամարույարկին ներքսագոյն ճակատին մէջ բացուած քիչ բարձրութեամբ գուռն մը ՚ի տաճարը կը մացընէ, որ երկու բաժանեսու սրահէ կազմուած է, և ատենով գմբէթներով ծածկուած՝ ու յարակից ներքնութիւններով պատաժէր: Առաջինն պէս պէս գունաւոր միւսինովք զարդարուած է, որոնց նկարներու ոճն՝ մտից գրան ոճոյն նման է, բայց իրենց վարդագոյն կղմինտրներու ազուցամբն՝ այնպիսի վայլ և յարդ-

ստացեր են, որ չի դտնուիր ապակա-  
նիթ յախճապակը ծածկուած տա-  
պակաց վրայ ։ Երկրորդն՝ ուր միհրասին կը գտնուի՛ փոքր ու վիցանկիւնի հա-  
տիալ կապայտ բիւրեղներով ծած-  
կուած է ։ Իրենց թխագոյն կապայտ  
կիտուածանկարքն՝ արարացի քանդա-  
կը եփուած, կ'երեցընեն ժապաւինա-  
ւոր ակատէ դրուագաց գլուկրեաց ըս-  
պիտակութիւնը, որոյ վերագոյն եղե-  
րաց վրայ արարացի տափիք լսյն ար-  
ձանադրութիւն կոյ, ծաղկանց և տե-  
րեց թեթև պսակաձև զարդուց մէջ  
դրուած։ Այս չնշխարհիկ սալուքա-  
րինք, որ Որմեայ լճին մերձաւոր քարա-  
հատներէն հանուած են, մինչեւ ցայս-  
օր դեռ անարատ մնացեր են, իրենց  
կործրութեան և ծանրութեան պատ-  
ճառաւ, որ զիրենքը որ և է վատիթար-  
մանէ պահելու բաւական են։ Ճէնքիս  
սրբազն մասն՝ իր վսեմութեամբն ազ-  
դու ծանրութիւն մը և ի խաղաղութիւն  
մը կը ներշնչէ, որ նախընթաց լուսա-  
ւոր և նոխագոյն կամնարայարիին հետ  
չի լծորդիր, Մզկիթին շուրջը մինչեւ ՚ի  
ցանկապատն՝ ընդարձակ սիրեննի գե-  
րեզմաննոց մը կայ՝ որ երեսէ ձգուած  
է այսօր։

18 Ազրիլ. — Երէկ Պ. Օտիպերի՝  
հիւպատարանին դիւանադպրին հետ  
ճաշելէն վերջը, զմեզ բազարաց և ա-  
րուարձանաց մէջ շրջնեցընելու սիրա-  
լիր բաղձանքը կատարեցինք. այսօր  
պիտի գոյ զմեզ ՚ի բերդը տանիելու  
համար : — Հոյակապ որմնադրեալ այս  
քարաշէնս՝ քսան և հինգ ջափ բարձր  
է, որ Գավրէժ չհասած հեռուանց  
կը նշմարուի, և տափարակ տեղոյ  
մը կերպոնը շինուած է. լսյն ու  
խոր փոսերով՝ որոնք այսօր մասամբ  
փլատակը լցուած են, և բազման-  
կիւնի աշտարակազարդ պարապովք  
պաշտպանուած է : Բերդին որմունքն  
այնպիսի ճարտարութեամբ կառու-  
ցուած են, որ կղմնորաց ուղղահա-  
յեաց կցուածքն՝ երբ առ ՚ի շեղ նա-  
յուի՛ իրարու հաւասար հեռաւորու-  
թեամբ զուգահեռական կ'երեին։ Այս

մեծ աւերակաց չորս կողմը նորակա-  
սայց զինուորական շնչքեր շինուած են,  
որ Գավրիժու քաղաքապահ դնդին  
բնակութեան կը ծառայեն, ուր հրանօ-  
թից ձուլարան մը կայ՝ բայց այսօր  
անդործածելի է։ Սարահարթ հողա-  
րլոյց վրայ՝ խանգարեալ ասնդղովք  
կ'եղնցուի. հոն երկու տնակը կան,  
որը հրդեհ ծանուցանող պահապանաց  
ապաստանարան են։

Այս զիտարանէս սբանչելի տեսա-  
րան մը կ'երենայ։ Ի հեռաւորս մինչեւ  
ցրարձարերձ լերինս կը տարածուին  
դաշտագեղ դաշտորովքն։ իսկ մեր ո-  
տից տոկ' պարզաբու ծառոց սպիտակ  
ու վարդեղոյն ծաղկունքն կը ծածկեն  
քաղաքին հողաշէն տուները։ Միայն  
բազարաց, կարաւանատանց և մղկը-  
թաց. գմբէթքն նորածիլ տերեւոց շեղ-  
ջակուտին մէջէն վեր կը բարձրանան,  
ի հեռուատ ընդդարձակ փլատակոյտ մը  
կը նշմարեմ՝ քանի մը զիւղերու մէջ-  
տեղ. « Ղազան - խան մզկիթին աւերակը  
են, կ'ըսէ ինձ դիւանադպիրին, վաղե-  
մի Դավրիժու մէջ կառուցեալ։ Վեց  
դարուց մինչոցի մէջ՝ քաղաքս երկո-  
տասան մղոնէ աւելի տեղափոխուեր է,  
և օրէ օր դէպ ՚ի գետը մերձենալու  
վրայ է ։ Դավրիժու այս տեղափո-  
խութիւնը մասնաւոր կերպով կը հա-  
ւասեն աւերակ արուարձանաց ամա-  
յութիւնն, փլատակքն և վաղեմի գե-  
րեզմանքն։

Արելեւան քաղաքաց այս ընդհա-  
նուր տեղափոխութիւնն, երկրին բա-  
րուց և սովորութեանց բռնադատ հե-  
տեանք մ'է. կանայք սովորեալ լինե-  
լով դուրս ելած ատեննին՝ իրենք զի-  
րենք քօղարկելու և ամենուն աշքէն  
ծածկելու, միւսիւշնակեք ստիպուած  
են, նոյն իսկ տանց մէջ կրկին բնակա-  
րաններ շինելու, որոց լցյան ընդարձակ  
գահիներէն ընդունին, և ցանկապատ  
պարտէղներ ունենան, ուր որ տանու-  
տեարք կողակցօք և զսաերգք կարե-  
նան հանդիսաւ շունչ առնուլ։ Այսպիսի  
նկատմանք և սովորոյթք՝ տան մը մե-  
ծագոյն մասը գրաւելով բնակութիւն-

քըն ՚ի հարկէ ամեննեին բաւականապէս ընդարձակ չեն կրնար լինել և հազիւ ընտանեաց մը և ծառայից կը բաւեն, թրգիւ ևս պասկուելու ժամանակ հայրենի տունը թողլրվ՝ նորակառոյց թագին մէջ նոր բնակութիւն մը շինել կու տան իրենց համար. իսկ ծնողաց մահուանէն վերջը, եթէ կարենան՝ հին բնակութիւննին վարձու կու տան այլց, իսկ եթէ ոչ՝ գոհ կը լինին գերանները հանելու, և հողապատճէնները և ժամփը երեսի վրայ կը թողուն, որոնք տեղւոյն օդոյն վատթարութենէն շուտով կ'ապականին: Գիշ վերջը վըլած թաղքն արօրով կը հարթուին, իսկ նորակառայցքն՝ մշակեալ պարտիզաց տեղը կ'անցնին:

Հիւպատոսարասն շգարձած՝ բազմաթիւ սառնարանաց քովէն կ'անցնինք, ուր որ ձմեռ ատեն սառն կը պատրաստուի և ամառն ՚ի բազար կը տարուի. Պատրաստուելու եղանակն դիւրին ու պարզ է. հարաւային հողմերէ պաշտպանուած հիւսիսահյեաց աւազանաց մէջ մերձաւոր գետակին ջուրը կը մուցուի իրիկուան զէմ. գիշեր ատեն կը սառի, և առաւօտուն՝ կտոր կտոր մանրուած՝ անեփ աղիւսով զմիեթածածք շուեմորանաց մէջ կը դիզեն, ուր որ մինչև ամառուան վերջը կը պահուի: Թէպէտ և սառին դին խիստ նուաստ է՝ այնու հանդերձ իւրաքանչիւր սառնարան իր ախրովը 100—120 թուման եկամուտ կը բերէ: Սառնարնքը կը թուղունք ու նորէն բազարը կը մոնենք. գրեթէ ամայի է. մեացած վաճառականքն հասրճեալով իրենց բեռնքը կ'ամփուին, և սակայն ոչ տաճկաց ուրբաթն է, ոչ հրէից շաբաթն, և կամ պարսկական տումարին բազմաթիւ տօնական աւուրց մէկն: Ի՞նչ է ուրեմն դապրիմու պէս կարեսը և բազմամարդ վաճառատեղոյն առուտուրն դադրեցնող յանկարծական պատճառն: Յարգելի կրօնական մը մեծ մուշտէյտն՝ իր յինչ անարստ հոգին Աստուծոյ աւանդած է, կ'ըսեն: Խելացի՝ չընազագեղ երեսօք սիրուն

ծերունի մ'էր: Որ և է կրօնական անձանց պէս՝ ինքն ալ կրկին պանդիւարու և ասրագործ սպիտակ ամեննափափուկ վերնազգեստ կը կրէր, իր թանձր կապտագոյն ստուար փաթթոցով հանգերձ, որ ՚ի Պարսս՝ մարգարէին սերընդոց միայն պահուած է: Այս պարզ և վասեմ հանդերձն՝ իր աղնուական գնացից հետ միաձայնելով՝ յարգանք ու պատկառանք աղդող կերպարանք մը կու տար անոր: Կրիկու՝ քանի մ'օր առաջ, այս կրօնական անձին զարմանաւ, ին զէմքը լուսագրել ուզեր էր. բայց նա առանց կեղծ ամօթոյ՝ կազմածին առջել կենալու երկիւղ ցուցեր էր: « Տարիքս արդէն առած եմ, կ'ըսէր, և սիւննից պէս թէպէտ նանրահաւատած շեմ, բայց միշտ կը վախեմ դէմ. Քրս ճիշդ հանել տարով՝ կտակիս վերջին խօսքն ստորագրելու. շեմ գիտեր թէ ինչ կերպով Աստուած կամ դեն կը թողուն ձեզ վայրկենի մը մէջ պատկերը հանելու. սակայն այսպիսի տարակուութեան մէջ շեմ ուզեր բնաւ միւսիւլմանաց չար օրինակ տալու վատնզի մէջ զնել զիս: Բայց որովհետեւ իմ կողմանէս յիշատակ մը կ'ուզէր, պիտի աղաչեմ ամթուտականներուս՝ իմ չորս կողմն կենալու, և դուք մեր գէմ քը գծագրէք, այս պայմանաւ որ ձեր ամէն մէկ շարժմունքը կարենանք տեսնել»:

Եներոյն՝ իր լուսանկարն հանուելու այնչափ ընդդիմանան՝ այսօր մեղի պահովութեան պատճառ է. վասն զի անոր կեանքն այնչափ յարգելի է, և Ատրապատականի բնակչաց կրօնամոլութիւնն այնչափ շատ է, որ անոր յանկարծական մահն ապահովապէս մեր շարագործութեան մը արդիւնքը կրնային համարել:

Իրօնից զորուկը՝ Մորխադէյտ ըստած՝ յանունս ախտէատէն կ'ենէ, որ Շիդ կրօնից դասակարգութեան ամենաբարձր աստիճանին հասնելու պէտք եղած զիտութիւն ունենալը կը նշանակէ, Պարսկաստանի մէջ առանձինն ու ազգեցութիւն ունեցող զիրք մի ըս-

տացած են։ Պաշտօնական գործ մը չեն կատարեր, հասոյթ չեն ընդունիր։ և այս բարձր տատիճանին՝ ծածուկ և միաբան քուէարկութեամբ կը բարձրանան տեղացի բնակիչներէն, զորս կրօնից մէջ լուսաւորելու, մեծամեծաց բոնարարութենէն և անիրաւութենէն պատառանելու պարտաւորեալ են Այս պիսի պատուանուն մը միայն առաքինութեամբ, արդեամբք և հմտութեամբ ստացուելով Պարսից տէրութիւնն իսկ չի կրնար զայն շնորհելու ումեր։

Պարսկաստանի մէջ ժողովրդէն ծանուցեալ երկը կամ՞ չորս մոշիդէյտք կան։ որովհեաև հասարակաց գաղափարն կը պահանջէ՞ որ նախ և առաջ Մոլլայ մը այն բարձր աստիճանին հասնելու համար, քանա տարի 'ի Քէրպէլա կամ 'ի Նէճէվ պէտք է կինայ, և եօթանասուն գիտութիւն ստացած ու զաշխարհս բազմաթիւ ծննդովք ճոխացուցած պէտք է վլնի։ Այս սրբազն անձինք՝ ժողովրդեան համարումը գրաւելու համար՝ արտաքսապէս բարոց մեծ սրբութիւն և ամենախիստ ժուժկալութիւն կը ցուցընեն։ Ծնդհանուրապէս խիստ քաշուած կեանք կ'անցընեն, պատիւներէ կը փախչին, և քան զի՞ ագաւորական շնորհ՝ ժողովրդեան վատահութիւնը 'ի վեր կը դասեն։ Իրենց շինիչ խօսքն՝ օծութեամբ լի են, աղօթքնին՝ ժողովրդեան աղօթքներէն աւելի երկար են, և առաքինութեան վերայ տրուած յորդորանքը կը վերջանան առ ժողովրդդն՝ որ անյագարար մտիկ կ'ընէ անսնց։ Շարիսյի օրինաց տուած մեկնութիւննին յարզի են։ դատաւորք միշտ ասունց բարձր գիտութեան կ'ենթարկին ծանր խնդիրքնին, և իրենց հրամանն կամ արգելն առանց վիճարանութեան իր անյեղիք կ'ընդունուին, միայն թէ աւելի սրբութիւն ունեցող համբաւաւոր մուխոյէտ մը ուրիշ կերպով չվճռէ։ Փիշ անգամ այս կրօնից զլուխիքն իրենց խիստ կերպը կը թողուն, որով միայն այս բարձր աստիճանին կը համնին։ և թէ իրենց պարտքէն պակսին՝ շքեղ

անուննին կը կորսնցընեն, 'ի զոր վատնամ կը լինին աշխատանաց երկար տարիներ՝ այս գերագոյն քահանայապետութեամբ հասնելու և ամենայն միւս սիւլմանաց կրաւոր հնազանդութիւնը իրենց սեպականելու համար, որում և իրանի ինքնակացքն անզամ՝ պարտաւորւած են։

Սակայն քանի մի տարիէ 'ի վեր քաղաքան իշխանութիւնն կը ջանայ կրօնական հսկողութենէն ինքզինքը աղատել։ անցած են այն ժամանակներն, յորս Սպահանի հոչականուն Մուխտէյտն՝ Հաճի Մէկիտ Մուհամեմէտ Պուկիր, անսահման իշխանութիւն մը կը բանեցընէր իրանի գտաւուաց վրայ։ իր ձեռքէն 'ի մահ զատաւուածեալ յանցաւորքն իրեն ներկա։ յութեամբը յետին հարուածը կ'ընդունէին։ Եղան իսկ որ ձեռքէն ըստ պահնուելու մեծ շնորհքը կը ինքրէին։ այն ատեն անոնց մարմինքն արքունեաց սրահին մէջ կը թաղուէին, և յանցաւորքն վստահ կը լինէին թէ իրենց եղերանց թողութիւն առած են, և դրախտին գուռն իրենց կը բացուի։

Եթէ Պարսից բարձրաստիճան կրօնականաց իմաստութիւնն և չափաւորութիւնն ընդհանրապէս գովելի է, հակառակը զրուցելու է ստորակարգեալ մոլլայից դասուն համար։ Ասոնց անյագութիւնն, խարդախութիւնն, անխեցութիւնն հազարումէկ զրւարժայի պատմութեանց նիւթե եղած են։ Ահա վերջին վլէպն՝ որ երեկ մետաքսի վաճառատեղոյն մէջ կը պատմուէր։ Նարէտաին Մոլլայն՝ Շահին մզկիթը կը քարոզէր ուրբաթ մը։ Հիւսէյին՝ կաշեզորդաց բազարին վերջին խանութիւն կօշկակարն, ծունք դրած տաճարին մէջ դառն արտասուզք կու լար։ քովն եղողներն անոր բարեպայտութենէն շինուած։ կը կարծեն թէ քարոզին սրտաշարժ յորդորներէն սիրտըն ելած է, անոր կը մօտենան և իր դառն ցաւոց պատճառը կը հարցընեն։ Ա Այծո մեռաւ, կը պատասխանէ հեծեկը լուսալով և Մոլլայն քարոզելու ատեն

իր մօրուքը խեղճ այծիս մօրուքին նըման շարժեց . աւանդ, իր յիշատակն ինձի արտասուել կու տայ :

Մոլայից կրօնամոլութիւնն՝ իրենց տգիտութեան և ազահութեան հաւասար է . կը խորչին 'ի քրիստոնէից, և անշոշտ եթէ Քիւրդք անցեալ տարի 'ի Դավրէժ մտած լինէին, ինչպէս ատեն մը վխի կոր, Պարսիկք՝ մոլայից գրգոռութեամբ ասպատակովաց հետ կը միանային ապահովապէս Հայոց թաղը կողոպատելու, և յետոյ աւարը սրց հարուածովք մէջերնին բաժնելու:

Կրօնականաց մեծ մասն՝ երկրին բերեն առնելու անյագութեամբ, չուզելով երբեք աղքատաց հետ բաժնել ունեցած հարատիթիւննին, 'ի Ղուրանէ խստիւ պատուիրեալ սիրոյ պարտուց կատարմանն իսկ անփոյթք են: Ոչ երբեք Մուլայ մը տեսած եմ որ ողորմութիւն ընէ այժմու աղէխսարշ և զարհութելի խեղճութեան ժամանակ, այլ ընդ հակառակն՝ անձամբ ներկայ գանուած եմ անհաւասէ մը ողորմութիւն խնդրող կուրի մը տրուած զառն յանդիմանութեանց. « Նախ գուք ըրէք ողորմութիւն, կեղծաւորք և սոււա միւսիւլմանք, պատօսխանեց կոյրն, փոխանակ զմեղ տնօմութենէ մեռցնելու »: Մուշիդէյսի թաղումն, ըստ սովորութեան, մահուանէն երկու ժամ վերջը պիտի կատարուի : Ամբովն՝ խուռն բազմութեամբ մեռելոյն տունը կը վազեն յուզարկաւորութեան ներկայ լինելու համար: Ես ալ արարողութեանս ներկայ կ'ուզեմ լինել. և վերջը համոզներուն հետ կը միանամ. բայց քիչ յետոյ ուղեցոյցն կը կեցընէ զիս, և միտքս հասկրնարու 'ի սկզբան ունայն պատճառներով կ'ուզէ ճամբաս խոտորեցնել. վերջապէս կը խոստովանի թէ յուզարկաւորութեան ճամբուն վրայ քրիստոնեայք չեն կրնար կենալ: Բարի ծառայն շտիրեցնելու, և հիւպատին՝ գուցէ իրական ևս դժուարութիւններ չպատճառելու համար, յուզարկաւորութեան ներկայ զինուորի միոյն խնդիրը յանձն առի,

իւր եղբօրորդւոյն տան պատշգամին վրայ ելնելով, ուսկից առանց տեսնուելու՝ պիտի կարենայի ես հանդէսը դիտել: Հազիւ թէ հոն հասայ՝ և ահա խառնակ աղաղակ մը և ողբական ձայներ կը սկսին հեռուանց լսուիլ, որ յուղարկաւորութեան մերձենալը կ'իմացընեն:

Ալոյնէն սրիկայ տղոց անթիւ բազմութիւն մը կ'երթայ՝ պոռալով, ոռնալով և պարելով. անոնցմէ յետոյ կու գայ մեռեալն, որ 'ի չորից բարձեալ և պատզարակի վրայ դրուած՝ արագ արագ յառաջ կը բերուի: Դիմակն զեղեցիկ քաշմիր ծածկաթով մը ծածկուած է կապոյտ և լյայն փաթթուց մը: Յետոյ կու գոյց մեծ բազմութիւն մարդկան, ամէն հասակէ և պայմանէ, որք անկարգ և խառնակ քայլելով ու զիրար մղելով և կոխսկատելով՝ կ'ուզեն մեռելոյն մօնենալ, անոր ձեռքն համբուրելու կամ գէթ դիմակն վրայ ձգուած ծածկայթը շշափելու բաղդնունենալ: Հուսկ յետոյ կու գան քօլոզգած կանոյց, որոց սուր կաղիանձիւնն և մահացոյթ են, են, են ճիշըն՝ զողը կը թնդացընեն: Ի զոր կը փընտուեմ կուսակալը, բարձր աստիճանաւոր անձինք, զինուորներ, որք հանդիսին պաշտօնական կերպ մը կու տան. բայց նշանազգեստ մ'իսկ չերենար. ուրիշ բան չկայ՝ բայց եթէ ժողովրդեան ինքնարերար ցոյց մը՝ առ յետին նըշխարս սրբութեամբ և առաքինութեամբ պատկառելի եղած անձի մը:

Այսպիսի արագ թաղում մը ոչ միայն Պարսից բարձրաստիճան եկեղեցականաց պահեալ է, այլ ընդհանուր սովորութիւն մ'է, որոյ զիխաւոր անպատեհութիւննեղեռն զիւրացընել է: Ծնոտանիքն՝ երր յանդամոց մին կորպուցընէ, բարեկամայն և ազգականաց ազգ կու տայ, և կը թաղեն զնա՝ կենդանի կամ մեռեալ՝ յետ երկուց ժամուց, առանց բժիշկ կանչելու՝ որ մահուան ստուգովիթիւնը վաւերացընէ: Պէտք է զրուցել՝ որ ողջ անձինք թա-

ղելու վտանգն քիչ հոգ եղած է Պարսից համար. աղքատք կը համարին թէ իրենցմէ հրաժարեալըն՝ ծանր զվթայէ մը կ'ազատին, զոր աւելորդ է զարձեալ հանգուցիլ. մեծառունք՝ ՚ի քէրպէլա կամ՝ ՚ի նէճէվ կը խաւրեն իրենց մեռեալքը, և ոյս ուղևորութիւնս կարաւանաւ բաւտկան ատեն տելով՝ ժամանակ կու տայ՝ որ երբեմն թալկացեալն ճանապարհին վրայ արթըննայ:

Թաղելու զգուշաւորութիւնքն ալ թաղման հանդիսին արագութեան նըման են. դիակն՝ առանց դագաղի՝ քիչ խորութեամբ փոսի մը մէջ կը դրուի, որ գերեզմանի տեղ բռնող դաշտի մը, հրապարակի մը կամ ճանապարհակից տեղոյ մը մէջ կը փորուի: Մընողքն ևս իրենց ամէն պարտքէն ազատած կը համարին՝ երբ մենելոյն գլուխը դէպ ՚ի Մէքքէ դարձընեն, և անթոց տակ երկու փսյասեայ գաւազաներ գնեն, որովք յարութիւն առնու պիտի Ազրայէլ հրեշտակին ձոյնով: Խսկ եթէ կին մ'է՝ էրկան նախանձաւորութիւնն աւելի ևս կը զժուարացընէ արարողութիւնը, և այսպիսի դիպաց մէջ մերձագոյն ազդականքն՝ դիակը ՚ի փոսն իջեցընելու ժամնոնակ՝ անոր չորս կողմը թանձր առագաստ մը կը ձգեն՝ իդական կերպարանքը ծածկելու համար:

19 Ապրիլ. — Մուխզէյտին մահն սովորաբար մեծամեծ ձախողութեանց նշանակ համարեալ է քաղաքին մէջ. հասարակաց ուղին զրեթէ ամոյացեալ է ՚ի ցոյց սգոյ, և վաճառառեղոյն ամենայն խանութեան փակեալ կը մնան. մսագործքն չեն մորթեր, հացագործք չեն եփեր, և բնակիչք ըըռնադատեալ են արտասուզք՝ ամենանուազ մնդաբար կերակրով կերակրիլ. Այսպիսի ընդհանուր ախրութենէն սթափելու համար մի միայն հնարք է, քանի մի եւրոպացուիք՝ կ'ազան խան մզկթին այց ելնել.

Շուտա մը բազմաթիւ անձինքներէ բաղկացեալ հեծելոց խումբ մը կը կազ-

մուի, և քաղաքէն դուրս կ'ելնենք՝ բազարները և երկայն փողոցը կորելէ վերջը, որ սրիկայ մանկամբք լի են, յորոց ոմանք լնկու խողով սաստիկ ըզբազեալ են, և այլք ձայնարձակ կ'երդին Մուխզամբար փաշային արարուածքն ՚ի նուս - Օսմաննեան պատերազմին: կը համինք կ'ազան - խանի մզկթին աւերակաց, այն Մողոլ թագաւորին՝ որ այն չափ հոչակաւոր հանդիսացաւ Պարսից պատմութեան մէջ իր գործերովնու յավթութիւններով: Այս իշխանն հետպատէ երկաթագործ, հիւսն, ճախարակագործ, ձուլիչ, աստեղաբաշխ, բնալոյց, քժիչկ, եղած է, և կ իր ազգին պատմութեան տեղեակ», կը յաւելու միամութեան տեղեակիրն: Եդիպատոսի գէմ պատերազմելու ժամանակ օգնութիւն ինդրեց ՚ի Սրբոց Գահէն: Վոնիփակիոս Ութերորդ Պատն ամենուն ժանուացնելով պարսիկ ինքնակալին հետ զրած դաշնիքը, յորդորեց քրիստոնեայ իշխանները՝ նոր խաչակրաց կը մեռու մը ձեռք զարնել, ցուցընելըլ իրենց Ստրակինոսաց վտանգաւոր դիրքը, որ ՚ի խոչակրաց միանգամայն և ՚ի Ցանձկաց կը հարուածէին: Կ'ազան խանի եկեղեցւոյ հետ ունեցած յարաբերութիւնքն համարել տուին թէ այս թագաւորն, որ արտաքսապէս տաճիկ կրօնքն ընդունած էր՝ գահին հասնելու համար, իր հարց հաւատքը սառուղին թողած շէր. ամբողջ կենաց ատեն իրեն հպատակ քրիստոնէից պաշտպան եղած է՝ ՚ի մաս ևս Ցանձկաց. և արքունեաց մէջ ապրող կրօնաւորի մը հետ կենակցած է: Այսու հանդերձ՝ ՚ի պարսիկ պատմաց իրանի վրայ թագաւորող մեծամեծ թագաւորաց մին համարեալ է:

Ղազան Խան տգեղ էր կերպարանք: « Զարմանալիք բան է՝ որ այնչափ առաքինութիւնք այնպիսի տգեղ և փոքրահասակ անձի մը վրայ տեսնուին», կ'ըսէ իր ներքին խորհրդականներէն ուն: Սակայն ընդ հակառակն մուտարական կարողաւթիւնքն արտաքոյ կարգի էին. գիտացեր էր ինքին.

քը կրթել, ընթեռնլով ֆիրտուսի և նիզամի Հարուկաւոր և ողբերգական մատենից երեխի արունց կենսագրութիւնքը, և յօրինակ առեր էր իրեն զիկիրոս և զԱղեքսանդր :

Իրեն թագաւորութեան ժամանակ բարձրացեալ այս շնչէին հիմայ ուրիշ բան մնացած չէ, բայց եթէ ընդարձակ փլատակ մը, որ ամէն կողմէն քայլայի է և նշխարքն այլուր փոխադրեալ. միայն գետինը սփռուած մնացորդքն կը ցուցընեն այս աւերակաց և Նախիջեանի մզկիթին մերձաւոր նմանութիւնքը: Բայց յախճապակաց շինութեան կերպն տարրեր է. կապտագոյն յախճապակին մեծամեծ թիթեղլու են, յորս զրիսով փորագրուած է, որ և զիկուուածն մասամբ մը մերկացընելով կղմինտորը կ'երկեցնէ: Կատարեալ փորագրութիւն մ'է զարմանալի արուեստով ու համբերութեամբ յաջողած:

Եինական մը որ տան նորոգութեան համար՝ այս տեղս ողջ կոյմինտր վնատելու ելած էր, ութանիստ աստղ մը մատոյց ինծի խորաքանդակ գծագրութեամբք. ուստի եթէ գետինն ինկած մնացորդներէն դատենիք՝ նկարազարդ կիտուածախառն կղմինտրներ կը զարդարէին աղնիւ ճաշակով կառուցեալ շնչքս: Զիւաւորեալքս՝ վաղեմի դապրիժու աւերակիր տեսնելու ճանապարհը և բը ըրունենք, անուշահոտ բուրաստանաց մեջէն, որ մէկմէկէ փոքր փոսերով բաժնուած են, և յորս խիստ մաքուր ջուր մը կ'ընթանայ. գեղձենիք, իննառենիք, նշենիք և անուշահամ սերկնելուք՝ իրենց ծանրացեալ ճիւզրիք՝ շոք կ'ընեն առանց արուեստի և կարգի աղն կեալ սեխեաց, վարունդի, ձմերուկի և պատնշանի անկոց հետ, որք իրենց արտաքյ կարգի կանչութեամբ այս խառնակութիւնը կը գոցեն: Նորածիլ դալարութեան մէջ քանի մը անձուկ միջոցք՝ սքանչելի տեսարաններ կ'ընծայեն, չոն փայտակիր՝ փոքրահասակ իշոց կարաւան մը՝ կարգաւ գիւղական կամուրջը կ'անցնի, հոս՝ կանայք իրենց

կապդյոտ քօղով ծածկուած, ֆարան կիներուն մերձենալէն կը թաքչին: Զիրցայ Ղաղան - խանի մզկիթին լուսանրկարը հանել, այս շնչքն էտիկան մաս մը շունենալուն համար. սակայն կազմուծն քովս լինելով ձիէս վար կ'իշեմ, ու թէպէտ սաստիկ հողմ կոյ և լերին կողմն սե ամներ դիզուած են, պարտիզին և իշոց խմբին բաւական աղէկ լուսանկար մը կը ստանամ կը ցուցմիս չափ փութով յերիվարն կը հեծնեմ, սակայն ուշ է. կ'որոտայ, փայլատակոնք զամազու կը հերձանեն խոտողելով մարդուս աչքերը, և անձրեն՝ ՚ի հեղեղ կը փոխուի: ի զուրծառոց տակ ապաստանարան մը կը փնտուենք, տերեկ ալ շեն կրնար պաշտամնել զմեզ: Ով որ կարող է փախչել՝ փախչի: իւրաքանչիւր ոք քաջապէս կը պնդէ զինքը, և նժուգի ամենայն երագութեամբն ՚ի քալուաք կը որպանայ:

Երբ ճիւպատարանին գաւիթը կը մտնենք, մինչև ցուկիրս թրջած ենք. մեր երիվարքն ալ քրոտինք կը հոսեն: Բարերազդաբար հիւրենկալ բնակարան մ'է, ուր չոր հանդերձք ու լաւ կրակ մը՝ մեր ձախողութիւնը կը սփոփին:

Պահապան զինուորաց քովին անցուծ ժամանակ՝ ինծի երեցաւ թէ իրենց գէնքը կը մաքրէին. անսովոր ազազակով մ'ալ լցուած էր ճիւպատարանն. մեր հոն շեղած ատեն՝ կուսակալուն ազդ առնել տուեր էր իր փաղուան այցելութիւնն: Այսպիսի անձի մը ընդունելութիւնն փոքր բան չէ. ոչ միայն ճիւպատարանին հազարապեսն իր դըլուին կորուսեր էր, այլ իր յարգական այլայլութիւնն բան մը չէր տանս քարտուզար միրզային՝ պարսիկ վարժապետնուս շփոթութեան քով, որում գեղցիկ բանաստեղծութիւն մը գրելու շքեղ պարտիզն կ'ինկնար, երգելով ասասեղաց բարենշան հանդիպումն՝ որ զկուսակալն նախ ՚ի դապրէժ և ապա գաղղլոյ հիւպատարանը հասուցեր է: Աղէկ չէր լիներ եթէ ամենօրեայ գաս-

առութիւննիս իրմէ պահանջէինք նաև այսօր։

28 Ապրիլ. — Պատշգամին վրույ ել-ներով՝ կուսակալին և իր յուղարկաւորութեան համներուն հանդիսատես կը լինիմ։ Գաւազանակիր զինուորք ուղին կը բանան, և անցնող անձին աստիճանին բարձրութեան համեմատ՝ անխնայտար և ըստ թուոյ հարուածներ կու տան։ Հուսկ յետոյ կը նշարեմ արքայեղբայրն։ լայն ու սեւալ ըդիկ մը հագած է՝ հասակին չափովն ամփոփուած, և սեւալ կերպասէ գտակ մը դրած է, որ քանի մի տարիէ ՚ի վեր սկսեր է գործածութիլ յարքունիս, մինչեւ նորաձեւութեանց քիչ հետեւող գաւառքն և կամ ծեր մարդիկն Աժտէրիսանի գտակը դեռ կը կրեն։

Դավրիթու կուսակալին աղնուատոհմըն սերունդն ե իշխանութիւնն իր խոշոր ու ոսկերօք մարդոյ՝ վայերլուչ ու ծանրաքայլ գնացքէն կը հասկըցուի ։ Իր խիստ և ապցու կերպն, թխագոյն երեսն, կարծես՝ Քանաք ցեղին տիպարն է, ուսկից սերած է ինքն։ Իրմէ վերջը հայեցուածս կը դրաւէ տաճիկ փառաւոր երիվար մը, զոր ասնձէն ունի զինակիրն, որուն պարուզ է նաև Ռէշմիք հարուատ կապերոտ մը վասն ձգել երբ կուսակալն հիւպատարանը մոտնէ։ Կայտառ ու վայելակերպ հեծանելին իր ուսկեծարմանգ շքեղ կազմուածովն անյագարար կը դրաւէ աշքս, որոյ սիրուն զլուխն զարդարանաց տակ ծածկեալ զժբախտարար լաւ չերիր։ Ոտքերն բարակ, զլուխն խիստ համեմատական, և իր թօյրաթուի աշխէտ գոյն՝ մետաքս պէս փայլուն։

Կուսակալին ձիոյն անմիջապէս ետեէն ծանրութեամբ կը յառաջէ դահիճն կարմիր հագուած։ Այս մարդոսորոյ հետ ամենայն զգուշութեամբք կը վարուին ամէնքն՝ անոր ծանր պաշտաման պատճառաւ, երբեք չի հրաւիրուիր իր տիրոջ բարեկամ տան մը ներսի կողմը, ուր որ իր տէրն կը մըտնէ, այլ անոր դրան քով կենալու ըստիպուած է, ուր ամենայն յօժարու-

թեամբ ու սիրով իրեն թէյ, սուրճ և գալիան կը հրամցուի։ Դահճէն վերջը կու զան ստորակարդեալ պաշտօնեայքըն, ֆէլլահք, և շատ մը ուղեկից պատռատուն ձիաւորը, որք իրենց տիրոջ քմաց համեմատ կովկասու գորշ, շագանակագոյն կամ սեւալ ու լայն փափախ դրած են, Ասոնք թագաւորական գնդին խազակիրն են, կ'ըսուի ինձ յօրդանիօք։ Որպիսի գորգլեակներով կարելի է եղեր զցեցուցաննել բանակ մը զօրաց։

Կուսակալն ՚ի ներքս ՚ի դահճն մըտներով բազմինք է և գոհութեամբ միրզոյին շարագրածին ընթերցումը լըսեր է, որ Սաատի և Ֆիրտուսիի գեղեցկագոյն կոտրներով՝ բանաստեղծաբար հուակած է աղնուատոհմ այցելուին քաղաքական և զինուորական բարեմանութիւնքը։ Սյոյն բանաստեղծութիւնն են, որ կ'երեի թէ ունկնդրաց շատ հաճելի անցեր է, վասն զի գեղեցիկ մոսանց հաւունութեան ՚ի նշան՝ զլուխնին ծուեր են։ Եթառ կարկանդակիք և ըմպելիք մասուցուեր են, խօասկցութիւնն երկու ժամ երկարեր է, մերթ ընդ մերթ ըլութեամբ ընդհատուելով, ըստ պարուկային սովորութեան, յօրում ամենայն ոք կարծես կը ջանայ ինքզինքն ամփոփելու։

Վերջապէս մէկմէկէ կը զատուին գոհութեամբ։ Բարիներու և քաղաքավարական ձևերու երկար փոխանակութիւնն է մը վերջը, ձիաւորեալքն դարձեալ իրենց կարգը կը մտնեն, դահճըն իր պատերազմական տեղը կ'առնու, և փողոյն որ քիչ մ'ատաջ այնշափ յաճախեալ էր՝ միւսանգամ ՚ի ըլութիւն կը փոխաւ։

Ժամանակն էր, Դավրիթու Հայ արքեակիսպան զմեզ տեսնելու և իր ըստանկարը հանել տալու փափաք ցուցած էր։ Կը վախնայի հրաւէրքին ուշ համնելու։ Լուսանկարի կազմածնիս մեղի ամենայն դուռ կը բանայ Աքքեակիսպանը ամենայն մ'է, անեփ աղիւսով շե-

նուած . բայց և տմէն կողմանէ գեղեցիկ պարտիզով զարգարուած է , որոյ խորը չոյ մանկանց դպրոցն կ'ամբառնայ . Անհամբերութեամբ սպասուած էինք , և լի սիրով ընդունուեցանք : Արբեպիսկոպոսին գէւքն համակրութիւն կ'ազդէ տեսողաց . իր գեղեցիկ լոյն գծագրութեան վրայ վասվառն և մը տացի աչքեր կը փայլին . աղէքեկ մօրուքն ու հերք՝ կը մատնեն իւր ուղղորդ և վսեմ գնացքով պատրուակեալ տարիքը . և իւր գեղեցիկ վլուխն՝ լաւ զուրս կը ցատկէ հնագործ սեաւ կերպասէ վեղարի մը մէջէն , որ պինդ գտակին վրայ հանգուցած՝ գրեթէ մինչեւ յաշս կը ծածէկ : Լոյն ու սեաւ սրնդուսէ պճզնաւոր մը մինչի յոտս կ'իջնէ . պարանոցէն ալ ոսկեկուռ հրիայն շղթայ մը կախուած է , որ ՚ի ծայրսն կիտուածակերտ՝ կարմիր յակնժովք մարգարտազարդ խաչ մ"ունի :

Արքեպիսկոպոսին առընթեր քահանայքն Գաղղիս լուսարարից նմանութիւն մ'ունին , և այցելուաց ծխափող և սուրճ կը հրամցընեն՝ նորհալից կերպով :

\* Աւրախ եմ զձեզ տեսնելուս , կ'ըսէ Արքեպիսկոպոսն , ոչ միայն ըզ Գաղղիացիս սիրելուս համար , այլ կը յուսամ որ անշուշտ կամողիկոսէն լուր բերած էք ինձ , որովհետեւ կովկասուուովով ՚ի Դավթէֆ եկած էք » :

\* Կը ցաւիմ մեծապէս , գերապայծառ ջէր , կը պատասխանէ Էրիկս , որ չեմ կրնար լէնդրած լուրերնիդ տալ ձեզ , վասն զի չորս հանդոյց անցեր էի Երևանէն ասդին , երբ էնմիածնի գանձուց վրայ ծանօթութիւն արուեցաւ ինձ , որով և կամողիկոսին յարգանքը երթաւալ ընելու պատեհէն զրկըւեցայ » :

\* Ինձ ալ շատ ցաւ է , կ'ըսէ հայրա-

պետն . կամթողիկոսն՝ զերագոյն գլուխը լուսաւորչական եկեղեցւոյն որ ոչ միայն ՚ի Պարս , այլ և յէսիոյ Տաճկաստան և ՚ի Հնդիկս տարածուած է , ուրախանար պիտի զձեզ ահսնելով : Մեծ հանճարոյ տէր անձ է , որ Եւրոպացւոց արժանաւորութիւնը գիտէ , և սրտի մոտք ցուցած կը լինէր ձեզ մենաստանին թանկագին նշխարքը , որ պիսի են Քրիստոսի կողը ծակող տէգն , Ս . Գրիգոր Լուսաւորչի աջ բազուկն , որ Հնաշխարհիկ և ոսկիապատ նշխարատից մէջ պահուած է . բաց աստի նաև մատենադարանին անդին հարստութիւնքը , յորում հեղետասան դարերէ ՚ի վեր գիղուած են ամենայարգի ձեռագիրներ : Էնմիածնի վանքն ինքնին , որոյ անունն իրեք եկեղեցիք կը նշանակէ , շատ հետաքրքրական պիտի դար ձեզի . մեր թաւականին ՅԵՒԻՆ կառուցեալ է , և ծեր աբեղազքն այն հեռաւոր ժամանակաց՝ տակաւին լաւ վիճակի մէջ մնացած շէնքերը պիտի ցուցնէին ձեզ : Իրաւ է որ անդադար արշաւանք և ասպատակութիւններ աւերած են Սրբոյն Գայիանեաց և Հոփփումիւեայ մատուռները , սակայն գանձատունն և մատենադարանն միշտ յապահովի պահուեցան , և քանի մը տարիէ ՚ի վեր քարաշէն որմերով ամրափակուեցան , յորում ամենսցն աւերանէ զերծ են յայսմէետէ :

Շնորհակալ եղանք Արքեպիսկոպոսին , և իր նկարն այլ և այլ գրիւք հանելին , յետոյ , հրաժեշտ տուենք իրմէ : Խոկ մեր ճամբէն եաւ դառնալուն համար՝ և ոչ խոկ մաածել կրնանք . կը պակսի ՚ի մեզ ոյժ ու զօրութիւն վերըստին խիզախել ՚ի սրբազն աշխարհն Ռուսիոյ՝ իր հանգոյցներով , և ճոշակելու սոլորի քաղցրաւենեաւ եփեալ խոզի թաթերը :

Կը շարունակուի :

